

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃԵԱՆ

Անցեալ տարւոյ Դիկտ. 6ին, ծանր հիւանդութենէ վերջ, ութսունամեայ տարիքին վախճաննեցաւ հայ ականաւոր գրագէտ Դերենիկ Դեմիրճեան:

Ան ծնած է Սխալքալաք (Վրաստան), 1877ին: Նախակրթութիւնը ստացած է իր ծննդավայրի ղարոցին մէջ եւ ապա իր ուսումը շարունակած՝ էջմիածնի Գէորգեան ծեմարանը եւ Թիֆլիսի Ներսէսեան վարժարանի մէջ: Բարձրագոյն կրթութիւն ստացած է Ժբռէվի համալսարանին մէջ, որուն մանկավարժական բաժինը աւարտած է 1909ին: 1910ին կը վերադառնայ Թիֆլիս եւ կը զբաղի ուսուցչութեամբ: 1920ին կը փոխադրուի երեւան ուր Կ'ապրի կեանքի մնացեալ մասը:

Գրական գործունէութեան սկսած է 1890ական թուականներուն: Իր երկերու առաջին ժողովածուն լոյս կը տեսնէ 1899ին: Վաթսուն տարիներ սպասաւորը եղած է հայ գրականութեան: Արտայայտուած է զրեթէ զրական բոլոր սեռերով, արծակ կամ չափածոյ, թատերական ու վիպական: Գրած է առհասարակ պատմուածքներ, թատրերգութիւններ, վիպակներ եւ պատմական վէպեր որոնցմէ զլիսաւորներն են Վ.-Ռ.-Ն.-Հ. եւ Մէրու Մ-Հ-Ջ- որ դժբախտարար մնացած է անաւարտ:

Դերենիկ Դեմիրճեան «ճանչցուած ու մեծարուած է Հայաստանի մէջ որպէս հայ բանաստեղծութեան եւ գեղարուեստական արծակի լաւագոյն ներկայացուցիչներէն մէկը»:

ՃԱՒԱՐՃ ՄԻՍԱՔԵԱՆ

Տարւոյս Յունուար 26ին Փարիզի մէջ վախճաննեցաւ Յ-Հ-Զ թերթի հիմնադիր-խըմբագիր Ճաւարչ Միսաքեան:

Ծնած է 1884ին Սեբաստիոյ Զիմառա գիւղը: Փոքր տարիքէն փոխադրուած է Պոլիս: Նախակրթութիւնը ստացած է Պոլսոյ ազգային վարժարաններուն մէջ: Ճաւարչ Միսաքեան կանոււիչն ինքզինքը նուիրած է լրագրական ասպարէզին: Իր նախափորձերը կատարած է Ս-Հ-Հ-Ն-Դ-Վ-ի մէջ եւ ապա 1905ին Օսմաննեան Սահմանադրութեան հոչակումէն վերջ հրատարակած է Ա-Դ-Վ- գրական շաբաթաթերթը, Զապէլ Եսայեանի, Գեղամ Բարսեղեանի եւ Վահրամ Թաթուլի հետ: 1916-1918 կը բանտարկուի թրբական կառավարութեան կողմէ: 1925ին կը հաստատուի Փարիզ եւ կը սկսի հրատարակել Յ-Հ-Զ թերթը մինչեւ իր անակնկալ մահը:

Ճաւարչ Միսաքեան կը գուրգուրար հայկական բոլոր արժէքներու վրայ անխտիր: Ունենալով հանդերձ իր ուրոյն ուղղութիւնը, «կը խանդավառուէր երը գաղութիւնիր համերաշխութեան նշաններ ցոյց կուտային»: Ան ծեռնհասօրէն եւ պատուաւոր կերպով կատարեց հայ զրին ու լեզուին անաղարտ պահպանման պատուաւոր պարտականութիւնը, իրեւ անոր աննկուն պահպաներէն մէկը:

Թող իր տառապած հոգին հանգիստ գտնէ գէթ յաւիտենականութեան մէջ:



Վերոյիշեալ ազգային զոյգ դէմքերը, մին ի Հայաստան՝ իսկ միւսը արտասահման, երկուքն ալ հաւասարապէս, իրենց զիտցած ու զաւանած ուղիով ու ծեւով, իրենց ժողով վուրդին ծառայելու անկեղծ կրակով վառուած հոգիներ եղած են: Երկուքն ալ իրենց ուրոյն շրջանակները գերանցնող, զանգուածներէն սիրուած ու յարգուած զրիներ եղան, իրենց նկարագրի պարկեշտութեամբ, հայ զիրին անկաշառ նուիրումով եւ անսահման ժողովրդասիրութեամբ: